

ՅԱՀԱՏԱԿԱՐԵՎ

ԱՏԵՓԱՆՆՈՍԻ ՎԵՐՆԱԴԻՔԻ ԽՆԳՆԵՐԴՐՈՒԹԵԱՆ

4. B. 115 4. B. P. B. 3

ԵՐԱՎԵԼԻՈՅՆ ՄԱԶԱՅԻ.

Յամի վեց հաղարերորդի հարիւրե-
րորդի վաթուն եւ երկրորդի (ՅՃԿԲ) լի-
նելութեանց արարածոց ըստ Եօթանաս-
նեց տւանդութեանց, յորում ամի էր
Հոռոմ թուականն ԱԽԶ, եւ Հայոց շրբ-
ջագայն ՅԽԳ, կատարեցի զնուաստ գրր-
քունքս զայս յառաջ քան զհինդ կա-
զանդին Ապրիլի, որ օր ՖԶ Էր Հրոտից
ամսոյն ի մեծի Հինդշաբաթի ի վեցեր-
րորդի ժամու : Ի թագաւորութեան
Հայոց Սմբատայ որդւոյ Աշոտոյ ի Բագ-
րատունի տոհմէ, ի կաթուզիկոսու-
թեան Տեառն Գէորգեայ Գառնեցւոյ .
յորում ամի կործանեցաւ Դուին քա-
զաք ի շարժմանէ եւ բազումք մեռան.
եւ եկեղեցիք տապալեցան : Այս իր գոր-
ծեցաւ վասն ծովացեալ մեղաց մերոց-
եւ կատարեցաւ գրքունքս այս ի Աեւան
կղզւոջ ի Գեղամայ ծովակիս ի ձեռն
Ստեփաննոսի անարժան կրօնաւորի եւ
յետին քահանայի, աշակերտի Երիցս
Երանեալ ճգնաւորի Տեառն Մաշտոցի,
դորոյ զաղնուականութիւնն վարուց նո-
րա լուսաւորութեան, ի տղայական հա-
սակէ մինչեւ ցայսօր, յորում գգրկուն-
քըս կատարեցի, ոչ կարեմ բոլշանդակել
կամ ընդ գրով արկանել, այլ համառօտ
բանիւ զեկուցից ձեզ, զի ուսեալք ի
սակառուց նախանձաւորք լիցուք շու-
ղաց Հետոց նորա : Սա էր ի տոհմէ քա-

Հանայական, ի գեղջէ Եղիլարդայ ժառանգութակցաց մենաստանին, որ անուամբ սրբոյն Թէոդորոսի էր: Եւ ի զօրանալը բնակալութեան տաճկաց ի վերայ գաւառին, եւ լինէր հայրն նորա ի տիս մանկութեան գնացեալ բնակեցաւ պանդըխտութեամբ ի գաւառին Սոգից: Անդ կեցեալ եւ ամուսնացեալ ծնաւ զգեղեցիկ աղաքանին Քրիստոսի՝ զորոյ ոկիզըն արարեալ եմ հանդերձ եղբարբք եւ քերքք: Ապա ուսուցանելով վարժէր զորդիս իւր, ի յուսումն յԱստուածային: Քանզի եւ ինքն քահանայ էր, յետոյ ի վախճանելն նորա գնաց յարեցաւ մանուկին Մաշթոց ի կրօնաւորս, եւ յաջողեալ նմա ի ձեռն կրօնազգեցիկ առն որոյ անուն ճանաչիւր Թէոդորոս, վարժեցաւ եւ հմուտ եղեւ Գրոց Սրբոց եւ նոցին Աստուածազգեցով զօրութեան ի կրօնաստանին որ կոչի Մաքենոց, ի գաւառին Գեղարքունի, եւ ընկալեալ զաստիճան քահանայութեան: Մանուկ ուշիմ էր, եւ սիրելի մեծամեծաց, եւ ռամկաց, ուստի ի շնորհատուր ազդամանէ սուրբ Հոգւոյն ել անդրէն ընդ կրունկին զառ ի յերկրէ ի յերկինս այս ինքն զաւելորդո պիտոյից մարմնոյ, եւ ստացաւ վարս անսուազականս, պարկեշտոս, ընդակերս եւ ճշմարտասէրս: Ի մանկական հասակէն վարժեցաւ իպահա, յաղօթս, ի տքնութիւնս, եւ յայլ բաղմատեսակ առաքինութիւնս, ընդ յոլովս անցանելով տեւողութեամբ, եւ զբազում շահեալ ի Քրիստոս եկն բնակեցաւ ի կղզւոցն Գեղամայ, խորհեցաւ միայնալ ի տեղւոցն նորին վարուք, եւ թողեալ զառ ի բնակութենէ մարդկան որդին:

սիրողն ի պատուի, եւ յանարգանս բազմաց, շողացուցանէր զինքեանս, եւ զոեսակ ինչ առաքինութեան զոր թէ ունիցի հասեալ վարատական ի ձորս, եւ ի փապարս կրօստեան, այլ նա ոչ այնպէս, այլ գնացեալ բնակեցաւ յոպայ լերին այս կղզւո՞ց, ուստի հարկաւորեալ բազում թախանձանօք իմաստունըն եւ հանճարեղն եւ լուութեան սիրողն, ի Մարիամայ Սիւնեաց տիկնոջէ, կանգնեաց ուխտ, եւ ժողովեաց միանձնացելոց դասս վասն հոգւոյ տեսառն իւրոյ Վասակայ Սիւնեաց իշխանի, արեւապետ վախճանեցելոյ, բազում անգամ անունինդիր եղեալ, յետոյ հաւանեցաւ ասելով, «միթէ Աստուծոյ իցէ հրամանս այս՝ ես ոչ ընդդիմացայց,»: Նինեաց վանս եւ ժողովեաց եղբարս կարգաւ կրօնից, եւ զարգարեաց բազմախուռն պատուիրանօք, եւ վայելչական սպասիք, եւ անձամբ իւրով օր ըստօրէ յաւելոյը ի գործս մշակութեան եւ առաքինութեան, եւ այնչափ յաւելեաց ի մարմնոյ իւրոյ տանջանս մինչեւ արգելաւ ի մրգոց եւ ի ջրոց անգամ, եւ զարմանալի այս էր թէ զիարդ ի ջրոց անգամ մեկնեալ եւ ոչ ինչ յիրաց ուրուք պակաս գտանէր. քանզի զազօթսըն հանապազ անխափան կատարէր զցայդ եւ զցերեկ, եւ զընթերցութիւն գրոց սրբոց ո՞չ պակասեցուցանէր, այլ ինքն առնէր եւ խրատէր զամենեսեան ի նոյն կարդ. ի բազում սուտ եղբարց յոլով աշխատութիւն կրեալ նենգաւոր կեղծաւորութեամբ, համբերութեամբ տանէր Քրիստոսական չափով խոնարհեալ ոչ միայն ի սուտ եղբարց՝ այլ եւ

յարտաքնոցն, եւ նշանաւորաց եւ աննըշանից, քանզի զամենեսեան՝ սատանայ վարէր ընդդէմ նորաց այլ նա առաքինութեամբ տանէր ամենայնի վասն յուսոյն իւրոյ զոր ունէր ի Քրիստոս. եւ այնչափ ճգնութեամբ հեղ էր եւ լաւակամ եւ տեսականաւն զուարթ եւ առատամիտ եւ ընտրող յոյժ եւ վայելուչ հասակաւ մարմնոյն, եւ միսիթարական բանիւ առարտմեալն, խորհըրգով եւ զօրաւոր եւ ահարկու առ հզօրըս, եւ աղօթասէրս զցայգն եւ ընդտիւն ինն կանոն կատարէր. եւ շնորհ եղեւնմա. քանզի փափագէր մեծի պարգեւաց լուսոյ նշանին Քրիստոսի, ի յոլով աւուրս Ճգեցան փափաք նորա եւ աղօթիւք ինդրէր առնուլ յԱստուծոյ. եւ եղեալ ընդ աւուրսն ընդ այնոսիկ Աշոտ իշխանն ի կողմանս Վրաց վասն ապստամբելոյ ոմանց ելուզակաց առ եղերը գետոյն որ կոչի կուր, եւ դարձեալ խաղաղութեամբ ընդ նոյն ճանապարհն առ եղերը ծովուն, եւ եկեալ բնակեցաւ հանդէպ կղզոյն, որ կոչի Բանակետղ, ցանկայր տեսանել զերանելին Մաշթոց. զոր իբրեւ տեսին զիրեարս՝ բազում ուրախութիւն եղեւ երկոցունց. ապա յոյժ սիրեցեալ եւ մեծապէս ընկալեալ զնա բարեպաշտ իշխանին, եւ շնորհէր երանելոյ հօրն Մաշթոցի զլոյմն մշտնջենաւոր զոր արձակեալ էր նմա արքային Յունաց Վասլի, եւ առեալ զսուրը խաչի զոր էր պընդեալ յոսկում խաչի զարգարեալ գեղեցկազան գործովք ընդելուզեալ մարգարտով, եւ առեալ եղ ի վերայ աչաց իւրոց եւ համբուրէր զնա եւ երկրպա-

գելով իշխանն ողջունելով զմիմեանս եւ բազում՝ ինչ խօսեցեալ ընդ միմեանս՝ գնաց զմանապարհ իւր, եւ նա դարձաւ ի մենաստանն իւր, եւ առ զշնորհս զայս մեծ՝ որ քնակեալ էր ի լերինս յայս ամս թիւ. որ են անուամբ սրբոց Առաքելոցն եկեղեցիք Գ: Եւ իրբեւ այնմ եւս մեծի շնորհի արժանաւորեցաւ, առաւել եւս յաւելեաց յառաքինութիւն իւր, զի զինի երից աւուրց ճաշակէր հաղիւ զոգեպահ կերակուր ի հնդիկն, այլ հաց եւ գինի այն էր նմա, որ ի մարմնոյ եւ յարենէ Տեառն վայելէր: Եւ յայսմ ամի յորում կարգեցի զակաւաւոր գրկունքս, էին ամք կենաց նորա պակաս ինչ քան զի. որ մեկնեալ էր ի կերակրոց եւ իրոլոր հեշտութեանց աշխարհիս լ. ֆ ամ, եւ շինութեան տեղեացն ամք ին: Քրիստոս յոյսն պատերազմողաց զօրութեամք ի վերայ ճշմարիտ հաւատոյ, որոյ առաւել եւս տացէ ոյժ հաստատութեան սովորն բարի առաջարկութեամք կատարել եւ զորոշեալս ամս կենաց իւրոց մինչեւ ըմբռնեսցէ զպատրաստեալ Արքայութիւն: Այս են քանը վարուց նորա ճշմարիտ, զոր կարճառօտ եւ հարեւանցի ասացի, զյոլովս եւ զարմանալիս թողեալ՝ զի մի կարի անհաւատալի թուեսցի ձեզ: Այլ դուք նոյնգունակ իմացարուք եւ զայլ եւս բազմազան գործու առաքինութեան նորա եւ նախանձաւոր սմին եղերուք, եւ ազօթք սրբոյս այսորիկ յարակայ մնասցէ ի մեզ եւ ի ձեզ, եւ սուրբ առաքելոցն դասքն իւրեանց ամենայն բարի յարեսէր ընդ անե... բարեխնամօքն հաստատուն պահեսցէ զուխտս զայս

զոր յանուն իւրեանց շինեալ է, ի ձեռքն երանելոյն Մաշթոցի, եւ ձեռնկալու լիցի ձեզ յամենայն վտանգաւոր աղէտից, եւ ի բազմահնար մեքենայից սատանայի. զի կատարեալք ի կամս Առտուծոյ միաբան հասցուք ի նպատակ վերին կոչմանն Արքայութեանն Քրիստոսի Առտուծոյ մերոյ գթութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի, որով եւ ընդ որում Հօր միանգամայն եւ Հոգւոյդ սրբոյ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեան:

(Այս Յիշխատակարան – Պատմութիւնը ձեռնադրութեան ձեռագիր Մայր Մաշտոցներէն ոմանց մէջ գտանելով՝ եւ ընդ միմեանս բաղդատելով՝ ըստ կարելոյն ի տեղիս տեղիս պարզեցինք անհասկանալի եղած խօսքերը, թէեւ շատ տեղ դարձեալ մնաց խառն եւ անխմաստ, եւ իբր պատուական հնութիւն առ այժմ ներկայս հրատարակել փութալով՝ կը յուսամք որ ի ժամանակին կպարզուին մութ եւ անիմաստ մնացած տեղերն եւս այլ ընտիր օրինակներէն քաղելով):

